

Հողոյն ամփոփեալ շտեմարանէ յոլովագոյն նշխարս հայութեան . յորոց հազարէն աւելի անուանց հանդիպեր եմք եկեղեցեաց մա . հացուցակ օրագրութեանց մէջ՝ ի բուն քաղաքին , ի կղզիս և մեր . ձակայսն . որոց ամենեցուն մազթեմք հանդիստ , ժամանելոցն ի նա . ւահանդիստն հասարակաց , որ հանէ յաշխարհն իրական և յան . փոփոխ :

ԴՐԱՆՍԻԼՈՒԱՆԻՈՅ ԵՂԻՍԱԲԵԹՈՒՊՈԼԻՍ
ՔԱՂԲԻՆ ՀԱՅՈՅ ՕՐԷՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Ա.

Վիէննայի Միիթարեան Հարց Հանդիսին թղթակիցը վերջի ա . տենները հրատարակեց Գրանսիլուանիոյ իղիսաբեթուպոլիս հայա . քաղաքին հրապարակական շէնքերուն արձանագրութիւնները¹ : —

Ունինք մենք ալ ձեռուընիս ուրիշ քանի մը — թէպէտ ոչ հրապարա . կական — պաշտօնական արձանագրութիւններ ու վճիռներու եւ ո . րոշումներու ժողովածոյք , որոնք Գրանսիլուանիոյ ազգայնոց ան . ցած գարու սովորութեանցը բարոյական կենաց և նոյն միջոցին հասարակ ժողովրդեան խօսած լեզուին վրայ առջեւնիս լուսաւոր . պատկեր մը կը դնեն :

Ինչպէս ամենուն յայտնի է՝ Եղիսաբեթուպոլսոյ քաղաքային վար . չութիւնը անցած դարուն առաջին կիսուն մէջ մէկ պիրովի (դատաւոր) և 42 աղաներու (խորհրդական) ձեռքն էր , որ օրինադիր , կարգա . զրիչ ու վճռատու իշխանութիւն մըն էր , թէ քաղաքային արտաքին օրինաց և թէ բարոյական գործառնութեանց նկատմամբ : Այս օրէ . նըսդիր ժողովը (գընած) իր մտադրութիւնը կը տարածէր ամէն տեսակ գործոց ու ամէն վիճակի անձանց վրայ :

Կը գտնենք հոս օրէնքներ , վճիռներ ու որոշմունքներ , ի մէջ այ . լոց՝ տօնական օրերը սուրբ բռնելու , եկեղեցի երթալու , իրիկուն . ները Հրեշտակ Տեառնէն ետեւ պանդոկները գինի շամելու , գաւա . զան կրելու , գինի և միս ծախելու , երբ և ինչ տեսակ զգեստ հագ . նելու , ուր , և ինչպէս տուն շինելու , եկեղեցական եւ աշխարհական պաշտօնատեարց տարեկան եկամուտը որոշելու , արգելանաց եւ զա . նազան դրամական պատիմներ ու տուգանքներ տալու վրայ , և այլն : Ասանկ օրէնսդրութեան մէկ երկու որոշում կ'ուզեմներկայ առ .

1. Տես «Հանդէս Աբովյայ» 1891 թիւ 2. գետք . էջ 53. Վիէննա:

թիւս ընդօրինակելով՝ հասարակութեան առջև դնել։ Ասոնք՝ ըստ իս շատ հետաքրքիր բաներ են։ վասն զի բաց անկէ որ, — ինչպէս ըսի — առջեւնիս կը դնեն Դրանսիլուանիոյ ազգայնոց քաղաքային ու բարոյական կենաց սրպիսութիւնը, կ'իմանանք նաև թէ ինչպիսի վիճակի մէջ էր իրենց լեզուն անցած դարուն մէջ։...

Արդ՝ ամենէն առաջին որոշմունքներէն մէկն է, գործադիր ժողովին 1729 նոյեմ. 7ին տուած օրէնքը գաւազան կրելու նկատմամբ։ Ինչպէս որոշումէն յայտնապէս կ'երևայ, ամէն մարդ գաւազան, մանաւանդ եղեգէ գաւազան չէր կրնար կրել։ Գործածելը՝ իշխանութեան, հեղինակութեան նշան մըն էր, ուստի եւ գաւազան կրելը միայն վերին պաշտօնատէրներուն, այսինքն պիրովին, աղաներուն, նօղարիուշին վերապահեալ էր։ Հասարակ քաղաքայի մը պիրովին հրամանովը կրնար գաւազանով պարտիկ տարեկան մէկ ոսկի տուրք տալով։ Աս հրամանին դէմ ընողը՝ տուգանք կը վճարէր ու կը բանտարկուէր։ — Ճեսնենք ասոր նկատմամբ եղած որոշումը։

«Խորհուրդ եղաւ, մեր դըլնաճը, «որ վօփօր նատ բացայ՝ քալցընու ձեռն, նայ անպատճառ տայ ա. օսգի պիրովին ձեռն, ու վօփօր շիտայ նա փակ էրթայ, եայ զնատ բացան ձեռնէն վար դլնէ, ու օչ աստեղն ոչ աս երկրին մէջ ունէնայ քալցընելու. եւ զանհընազանդը անպատճառ պատիմն քաշէ եւ զնուրումն կամ օսգին աղանունն է. ու ամէն տարի ունէնայ ա ա։ օսգի տալու տայիսի հախ. ա. ա օսգի։ Դարձեալ գիտացվի օր վօփօր քալցընու նատ բացայ, նայ պիտոր ու նենայ դիսդութիւն², այսինքն ընտօր պիրովն ու աղաներն ու նօղարիուշներն ու սարըսդան³ վատահներովն⁴, պաշ վատահներն կտրընունը հոս քաղքին մէջ ունենան քալցընելու։ Դարձեալ գիտացվի օր զա, օսգին առաջ պի առնու մեծ դըլնաճը ու թէ որ կէնայ մարդ օր ուղէնայ քալցընելու տայեախ նայ դըլնաճին կամօքն պի հաշդըվի հետ սարըսդին ու պի քալցընու ինչու անի ապրի նայ »։

Ուրիշ որոշում մը կայ՝ նկատմամբ դինի վաճառելու և խմելու. թէ ուր, օրուան մինչեւ որ ժամանակը կրնայ գինի վաճառուիլ ու խմուիլ. և թէ մարդ՝ մինչև երր կրնայ գինետուն մնալ, եւ կ'իմանանք թէ երեկոյեան Հրեշտակ Տեառնի զանդակէն ետեւ, մարդ, թէ որ գինի կ'ուղէ խմել պանդոկը չի կրնար խմել, հապա պէտք է որ գինին կուժի կամ շշի մը մէջ դնելով՝ տուն երթայ խմէ։ Արոշեալ ժամանակէն ետեւ, թէ որ իմացուի որ մարդ կայ պանդոկի մը մէջ

1. Հունգարերէն բառ է. կը նշանակէ, եղեգէ գաւազան։
2. Tisrt. պաշտօնատէր։
3. Սարադա. Դրանսիլուանիայի հայոց լեզուովը կը նշանակէ ընկերութեան մը (մուշտակակարաց, խաղախորդաց) գլուխ։
4. Վատահ՝ գործակալ, ծառայ։

պանդոկապետը երեք հունգարական ֆիօրին տուգանք պէտք է որ վճարէ:

Այս որոշումն եղած է 1730 նոյեմբ. 20ին եւ է յաջորդը.

Այսորհուրդ դըլնաճէն այսպէս էղաւ, որ գրչմայէն¹ մերը, օգկայ տեղ ալ գրչմայ ըլլայ նայ ունենայ ծախելու զինի, ինչվան ի օր զանդակ քաշլի Հրեշտակ տեառն, էտեւ անոր էտեւանց վօլնի չիլոյ ոչ մէկ գրչման ալ մարդ զինի խոմէլու քշերօվ. Վոյ ու զէնայ անոր ետեւ զինի խոմէլու նայ, արնու բլօսդային մէջ ու տունը տանի. չէ գոտի ու իմացվի թէ մարդ կայ զրչման զանկակ քաշէլուն էտեւ, նայ ունէնայ ճուրում տալու Յ մաճրին, զինի ծախօղն անպատճառ :

Կ'երեւոյ որ ժամանակաւ աղաներն այնչափ եռանդեամբ ու ճըշդիւ չէին ներկայանար ժողովրի: Ուստի եւ 1751 Յուլ. 24ին որոշեց ժողովն ընդ պատժով, որ անկից ետքը խորհրդէն ոչ ոք կարենայ հեռանալ, առանց դատաւորին նախընթաց գիտութեանը: Թէ որ պիրովին ծառան աղայի մ'երթալով զինք ժողովի հրաւիրէր ու անիւ կայ հրաւէրը բանի տեղ շդնէր՝ երեք մարիաշ տուգանք պիտի վճարէր: Եթի եւնոյն ժողովին մէջ որոշուած կը գտնենք նաև, որ աղամը, երբ տեսնէ թէ դըլնաճը եկեղեցի կ'երթայր, ինքն ալ ետեւէն հոն երթալու էր, ապա թէ ոչ տուգանք կը վճարէր: Բացառութիւն կրնար ըլլալ միայն երբ աղան չմտնելու օրինաւոր պատճառ մ'ունենար, զոյ, նախապէս իմացընելու էր պիրովին և իրմէն՝ եկեղեցի շերթալու հրաման խնդրէր: Այս որոշման պատճառն ալ կու տայ ժողովը. վասն զի կ'ըսէ, Մարտիրոս Բաղրուպան ու թէոդորոս Շիմիլովին, առանց հրամանի ժողովէն հեռացան, բայց տուգանքը վճարեցին. ուստի եւ — կ'աւելցընէ վճիռը-տուգանքն անմիջապէս վար պիտի դրուի:

Այս որոշումը կը գտնենք 1751, Յուլիսի 24ին ժողովոյն մէջ, որ բառ առ բառ յաջորդն է.

«Խորհուրդ էղաւ Պատուելի դըլնաճըն, որ այսուհետեւ հի որ մէկ աղան արանձ պիրովի խըրէրի⁴ դըլնաճէն դուս էլէ ու տուն էրթայ, կամ հի որ մէկ աղային մօտ էրթայ պըրկար⁵ ու սէպ չի դընելով օր դայ դըլնաճըն կամ օգկայ տեղ ուրուխ որ ձէնվի նայ, պի տայ ճուրում տրանձ միոյ պատճառի Յ մարիաշ. ու ժամէն ալ էլէնայ զիտնայ օր դըլնաճըն տեսնէ նայ նես մըտնելով պի ճուրում:

1. Koresma, հունգ. բառ է, կը նշանակէ պանդոկ, դինեառուն:
2. Flasko = մեծ շիշ, կուժ:
3. Սուրկի տեսակ մըն էր, չուրը 40 սանդիմի հաւասար:
4. Թուրք բառ է, և կը նշանակէ հաւանութիւն, որոշումն:
5. Քաղաքաբաշխութեան (municipio) ծառայ:

վի . բայց թէ որ մէկնիստ Աղան իք մը պատճար կամ բան ունէնայ նայ գայ ու թօղութիւն առնու պիրովէն , ետեւ պի էրթայ . եւ զայս բանին էղան պատճարն Ա . Մարտիրոս Բագրուալանի եւ Ա . Դատէր Վարդիկի Շիմիլօվցունց , օր զընացին տուն Պ . դընաճէն արանց հը- րամանի և տվան զճուրումներըն . նայ ամէն մէկ աղան ինմէտիագէ տայ զճուրումն » :

Խորհրդականաց՝ ժողովքի ներկայանալու նկատմամբ՝ ուրիշ աւելի մասնաւորուած որոշում մըն ալ կը գտնենք չորս տարի ետքը , Ասոր պատճառը կ'երեւայ թէ ան էր , որ շատ յաճախ կ'ըլլային ժողովքները : Ուստի սահմանուեցաւ նախ , որ այնուհետեւ ժո- ղովները միայն ամէն երեքշարթի օրերն ըլլան . երկրորդ՝ որ ժամը իննին ըլլան . բայց , թէ որ պիրովին իմաց տալէն քառորդ մը ետ- քը աղաներէն մէկը չներկայանայ ժողովքին՝ մէկ կրօշ տուգանք տայ :

«Խորհրդականաց՝ եղաւ – 1755 նոյ . 18ին – Պատուելի Աղաչանուն մէջ , որ մէկ օր մը ընտրեն . այսպէս ընտրեցին ամէն շաբդին մէջէն Ցշար- դի օրն 9 սահդեն , պատուելի սարըսդին Աղաչանէրօվն մէկտեղ , որ իք մը հասդատութիւն կամ պաքսութիւն ըլլար Պ . քաղքին նա հաս- դատվի վասն . քաղքին պիտվականութեան համար . պրկարն Պ . Ա . պիրովին հրամանօվըն իմաց անելով Աղաչանուն՝ չի հնազանդո- ղըն ինչխար ¼ սահդեն օր ուշացվէր , մէկ մէկ կրօշ¹ ճուրում պի տայ» :

Ցաջորդ տարին աւելի եւս մասնաւորուեցաւ այս օրէնքը՝ այնու , որ փրսն աւելցուեցաւ , որ եթէ այն օրը – երեքշարթի – մէկ կամ մէ- կալ աղան դործք մ'ունենալով ժողովքին երթալ չի կարենար , պի- րովին իմաց տալու էր : Առանց հրամանի հեռացողը մէկ մաճարի տուգանք պիտի տար :

«Գօնֆիրմադ էղաւ – կըսէ ժողովը՝ 1756 Յունիս 8ին – զ 1755ին նոյրըի 18ին եղած խորհրդն վասն քաղքի պիտվականութեանը որ իրեքշարդին կու քաղզին . նախ աս ալ զիտացվի օր մէկնիօր Ա- ղաչան ուղէնար երթալու իրեքշարդին տանէն , նայ ունէնայ իմաց անէլու Պ . Ա . Պիրովին և առանց հրամանի չի երթայ , զէրայ երթար նայ պիտայ մէկ մաճրի ճուրում» :

Սակայն բանն այսչափով ալ չլմնցաւ : Այս հրամանը մասնաւո- րուելէն ետեւ խստացուեցաւ ալ , մանաւանդ այն ատեն , երբ – ինչ- պէս կ'ենթադրենք – տարի մը ետքը՝ Պիրովին ու տասուերկու աղա- ներուն օգնութիւն տրուեցաւ Սարըստան , իր 24 անձինքներէ կազ- մուող խորհրդականաց կամ աղաչաներու ժողովը : – Այս ընդհա-

1. կրօշ . հունդ . garas . այլեայլ արժէք ունեցող փոքր դրամի տեսակ մըն էր : Արժէքը միշտ 2–5 քրայցէրի , կամ 4–10 սանդիմի հաւասար էր :

նուր ժողովին առաջին գործքերէն մէկն եղաւ կանոնաւորեալ կեր. պով խորհրդեան ներկայանալու խնդիրը կարգի մը բերել: Ուսափ եւ նախընթաց (1755 Նոյ. 18ին, եւ 1756 Յուլ. 8ին) երկու ժողովը ներուն հրամաններն պահելով ու ամրացնելով, նորէն որոշուեցաւ թէ, երբ պիրովը կամ սարըստան հրաման խրկէ իւր ծառային ձեռօք թէ ժողովքի քաղուին, անմիջապէս պէտք էին ներկայանալ: Չեկողը կամ բառորդ ժամ մը անցնելէն ետեւ եկողը ինմէտիադէ կրօշ մը տուգանք վճարելու էր. ու կրօշներն այնչափ կը շատնային, որչափ որ որոշուած ժամէն ետքը քառորդ ժամերն էին: Անմիջապէս չվճարողին անունն, առ այս վախճան շինուած զբքին մէջ կ'անցուէր ու կրօշը կրկին կ'ըլլար: Որոշուեցաւ նաև, թէ ով եւ որմէն պիտի առնուր տուգանքը. և թէ որոնց մէջ պիտի բաժնուէր այն ստակը: Ինչպէս կ'երեւայ, պիրովը պիտօր առնուր աղաներէն եւ իր 42 խորհրդականներովը պիտի բաժնէր զայն, իսկ սարըստան պիտի առնուր իր 24 աղաչաններէն եւ իրենց մէջը պիտի բաժնէին:

Այս նոր որոշումը կը գտնենք 1757 Յունուար 13ին ժողովին մէջ որ է յաջորդը.

«Աստուծոյ ողորմութեամբն 1757 ունվարի 13.- վասն, Պատուելի Աղաչանուն քաղիկելովն եղաւ խորհուրդ Պատուելի Աղաչայ Պիրօվն Ա. Անկուէնտ Մանուկի Խիգուցեանց իրեն հրամանոցն Աղանէրօվն և Ա. Սարըսդան Ա. Խաչգօն Անրէգրեանց իրեն հրամանոցն Աղաչանէրօվն հասդատեցին, որ հիմիկուց ինտան երբոր հրամայէ Պ. Ա. Պիրօվն իմաց անէլով քաղքի ծառայօվն թէ ֆալան սահդեն ունէնան Աղաչանէրն քաղքին տունը քաղուելու վասն խորհրդի նայ ունենայ ամէն մէկն գալու. զէրայ թէ օր չիգար ան սահդենը և քանի սահդի ֆրդար անցնէր՝ նայ՝ անխտար կրօշ ունենայ ճուրում տալու. եւ երբոր ինմետիադէ վոր զընէ զնուրումն գրածին գորայ, նայ բարի է, և թէ օր չի զընէր՝ նայ պի արվի մէկ տէֆդէրն, ուրուխ պիլայ ամէն աղաչանուն աննընէրն զրած. եւ այս տեղն պի գրվի մէկ կրօշին տեղն երկու կրօշ. որ ճուրումն պի առնու Ա. Պիրօվն իրեն հրամանոցն աղանուն մօտէն եւ Ա. Սարըսդան պի առնու իրեն հրամանոցն Աղաչանուն մօտէն և փայ պի անէ, Ա. Պիրօվն զԱղաչանուն ճուրումն Պատուելի աղանուն, և Ա. Սարըսդան նմանապէս փայ պի անէ հետ իրեն հրամանոցն Աղաչանուն: Գարձեալ վասն իրեք շարդնաւուր որ հասդատած է 1755ին Նոյի. 18ին. նմանապէս գօնֆիրմօվագ 1756ին ունիսի 8ին. նայ հիմիկ ալ գօնֆիրմօվագ եղաւ. որ մնայ հասդատ որ իրեք շարդին ոչ աղաներն եւ ոչ սարըսդի աղաչաններն գուս չի ելեն քաղքէն առանց Ա. Պիրօվին հրամանին՝ եւ ով որ երթար արանց հրամանի նայ այնպիսին ունէնայ ճուրում տալու մէկ մաճրի. այս է պատուելի հասարակին կամքն»:

Ասոնք են ահա օրէնսդիր իշխանութեան՝ ժողովուի զալու վրայօք գրուած որոշմանց զիշաւորները։

Շարուհիակելի

ՓԱՐԻԶՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՄԷԶ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՔ

Անցեալ տարւոյն մէջ ի Փարիզ հրատարակուած հմտական ընտիր Երկասիրութենէ մը կը քաղենք Ազգային Մատենադարանի քաղաքին պահուած հայկական դրամոց վրայ հետևեալ տեղեկութիւններն։ Հեղինակն է Եռն. Պապըլոն, և մատենին իորագիրն. Les Rois de Syrie, d'Arménie et de Commagène, par M. Ernest Babelon, Conservateur adjoint au département des Médailles et antiques de la Bibliothèque nationale.

Մեծին Աղեքսանդրի մահուընէն ու իր թագաւորութեան բաժանմանէն ետքը Հայաստան յաջորդաբար անցաւ այլեայլ նախարարաց ձեռք, որ յանուն թագաւորաց Ասորւոց տիրեցին անոր։ Ծանօթ են ի պատմութեան ոմանք ի նախարարաց աստի, որոց իշխանութիւնը կը տարածուէր հայկական նահանգին աւելի կամ նուազագոյն ընդարձակութիւն ունեցող մասի մը վրայ։

Աղեքսանդրի ատենէն կը գտնենք ի գլուխ իշխանութեան փոքուն Հայաստանի զՄիթրենէս¹ որոյ անուան դրամներ ընծայել ջանացած է Ոթթոյ Պլաու², և են գեղեցիկ ու վերտառութիւն չունեցող դրամք, որ կը կրեն յաջմէ զկերպարանս Փիդեան պարթենեան Աթենայ, ունելով ի հանգիպոյ բուն մի ծառոյ՝ վեր վերցընելով թաղթութիւնը կրող ձեռքը. և ի միւս կողմն՝ Անահիտ, նստեալ ի մէջ երկու սփինդաց կծկելոց, և աջ ձեռքը ծաղիկ մը զոր երեսին կը մերձեցընէ։ Այս դրամոց՝ Միթրենի վերաբերելուն հաւանական փաստ մը չիկոյ. միայն մեզի կարելի կը թուի որ թափուած ըլլան ի կոմանտ կատառնիոյ. որովհետև կը ներկայացընեն զափար կամ զկերպարանս յորում մարթ է նկատել զհաշակեալ աստուածուհին Մաա կամ Ենիոյ՝ որ կը մեծարուէր պաշտամամք յայնմքաղաքի։ Աղեքսանդրի մահուընէն ետքը Միթրենէսի յաջորդեց Նէոպտղոմէոս. ասոր ալ յաջորդ կը յիշատակուի Արդուատէս, ժամանակակից Սելեւկեայ նիկա-

1. Արքիանոս, Արշաւանք Աղեքսանդրի, Գ. 16, 5: Կուինտոս, Ե. 1, 44.

2. Numism. Zeitschrift Վեէննայի. Հատ. թ. (1877): Խմբուֆ Պլումէր Կիլիկիոյ կը պատշաճեցընէ այս դրամները, և կը կարծէ որ ի Տարսոն կամ ի Նադիասու ձուլուած ըլլան։